

ԿՈՒԹԵՐԵՇԻ ԱՅՈՒՆՆԵՐ

Միացեալ ազգերու կազմակերպութեան ընդհանուր քարտուղար Անթոնիո Կուլթերէշ յայտարարեց, թէ Միջին Արեւելքը կը գտնուի շրջանային մեծ բախումի մը սեմին: Ան ասելով, որ Կազախի մէջ տեղի ունեցող պատերազմը, որ կը տեւ վեց ամիս է վեր, բնակչութեան կեանքը վերածեց դժոխքի:

ՖՐԱՆՏԻԷ Կ'ԱՇԽԱՏԻ ԲՐԻՍԱՏՈՆԵԱՆԵՐՈՒՆ ՅՈՅԱԸ ՊԱՅԵԼՈՒ

Լիբանանի նախագահութեան թեկնածու եւ Մարտահասանքի նախագահ Սլէման Ֆրանժիէ այցելեց մարոնիթ պատրիարքի նստավայր Պեթրը եւ ժողով գումարեց պատ-



րիարք Պապա Պապոս Բահիի հետ: Ժողովի ակարտիսն ան յայտարարեց, թէ ժողովը յստակ էր ու անկեղծ: Ֆրանժիէ հաստատեց, որ կ'աշխատի քրիստոնեաներու յոյսը պահելու համար: Երկխոսութիւնը միակ միջոցն է հասնելու համաձայնութեան երկրին մէջ:

Ան հաստատեց, որ ինք կը մնայ նախահաւորութեան միակ պաշտօնական թեկնածուն: Նախագահը պետք է ընտրուի ամենամօտ առիթով:

ՀԵԶՊԱԼԼԱ ԿԸ ՍՈՐԿԻ

Իսրայէլեան «Ետիյոթ Ահարոնոթ» օրաթերթը հաղորդեց, որ վերջին օրերուն «Հըզպալլա» սկսած է գործածել



«Պըրքան» հրթիռի նոր տեսակ մը, որ ունի պայթումի մեծ ուժ ու կը կործանէ ամրութիւններ: Ըստ իսրայէլեան բանակի աղբիւրներու, Հըզպալլա սկսած է սորվիլ Իսրայէլի հակահրթիռային պաշտպանութեան համակարգը ու շատ անգամ կը շրջանցէ զայն:

ԸՆՆՈՒԹԻՒՆ ԵՈՒՆԻՖԻԼ-Ի ՀԵՏ

Լիբանանեան բանակի գաղտնի սպասարկութիւնը ընտրութիւն բացած է Միացեալ ազգերու կազմակերպութեան հարաւային Լիբանանի մէջ գործող ԵՈՒՆԻՖԻԼ կազմակերպութեան հետ: Կասկած կայ թէ կազմակերպութեան կարգ մը սպաներ Իսրայէլի տեղեկութիւն կը փոխանցեն Հըզպալլայի զինեալներու գտնուած ինքնաշարժներուն մասին:

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Միացեալ Նահանգներու Գանձային նախարարութիւնը յայտարարեց, թէ պատժամիջոցներ հաստատած է Իրանի



անօդաչու թռչող սարքեր արտադրող կողմերու դէմ, Իսրայէլի վրայ կատարուած յարձակումէն ետք:

«ՊԻՏԻ ՉՂՁԱՅ»

Իրանի նախագահ Իպրահիմ Ռայիսի յայտարարեց, թէ իսլամական աշխարհի եւ աշխարհի բնակչութեան մեծ մասը գիտէ թէ Իրան կը պաշտպանէ պաղեստինցի ժող-



վորը: Ըստ Ռայիսի, Իսրայէլ եւ ԱՄՆ կարծեցին թէ անպատիժ պիտի մնան Դամասկոսի մէջ Իրանի հիւպատոսարանի վրայ կատարուած յարձակումէն ետք: Իրանի նախագահը ասելով, որ Իրանի վրայ յարձակելու պարագային Իսրայէլ եւ զինք պաշտպանող ուժերը պիտի զղջան: Ռայիսի հաստատեց, որ անարտեցաւ այն ժամանակը, երբ անպատիժ կը մնային Իրանի վրայ կատարուած յարձակումները:

ՁԵՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԼԵՅԱՍԱՆԻ ՄԵՋ



Լեհաստանի ապահովական մարմինները ձերբակալած են մարդ մը ռուսական գաղտնի սպասարկութեան

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ՊԱՅԱՆՁ

Պաղեստինեան իշխանութեան նախագահի խօսակա Նապիլ Ապու Ռուտէյնա յայտարարեց, թէ Պաղեստինի նախագահութիւնը կը պահանջէ ԱՄՆ-էն յստակացում իր դիրքորոշումին՝ Իսրայէլի կողմէ Կազախի հարաւային կողմը գտնուող Ռաֆահ քաղաքին վրայ կատարուելիք յարձակումին թոյլտուութիւն տալ, փոխարէնը Իսրայէլ



սահմանափակ յարձակում կը կատարէ Իրանի վրայ: Ըստ խօսակաին, Ռաֆահ քաղաքին վրայ յարձակումը պատճառ պիտի դառնայ բազմաթիւ անմեղ պաղեստինցիներու զոհուելուն կամ անոնց բռնագաղթին: Ըստ խօսակաին, ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ պաղեստինցիներու ի նպաստ բոլոր որոշումներու դէմ ըլլալով, պատճառ պիտի դառնայ յաւելեալ լարուածութեան ու մագլցումի: Բոլորը պիտի վճարեն այս քաղաքականութեան գինը: Հարկ է նշել, որ ԱՄՆ դէմ է պաղեստինեան պետութեան հռչակումին Միացեալ ազգերու կազմակերպութեան կողմէ: Նաեւ ԱՄՆ տեղեկատուական յարձակում կը գործէ պաղեստինցի գաղթականներու հարցերով զբաղող Մ.Ա.Կ.-ի ԻՆՏԵՐՆԱԿԱԿԵՐԱԿՈՒԹԵԱՆ դէմ:

Ապու Ռուտէյնա ԱՄՆ-ին կոչ ուղղեց միջամտելու եւ զինադադար յայտարարելու: Հակառակ պարագային ան պիտի դառնայ պատասխանատու շրջանին մէջ բոլոր եղածին համար:

ԿԱԼԱՆԹԻ ՈՐԵՐՁԸ

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Եոաք Կալանթ խօսելով իսրայէլացի օդանւորիչներու առջեւ՝ յայտարարեց, թէ Իրանի կատարած յարձակումէն ետք



իրենց առջեւ բացուած է միևնույն Իրան գործողութիւններ կատարելու ճամբան: Ան այս յայտարարութիւնը կատարեց «Թէ Լոֆ» օդային խորհրդակցական կատարած այցելութեան ընթացքին: Այս յայտարարութիւնը նախապատրաստութիւն էր կարծեք Իրանի վրայ Իսրայէլի կատարելիք յարձակումին:

ԱՐԵՄՈՒՏԵՐ ԲԱՂԱՔԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Ռուսական դաշնութեան Արտաքին գործերու նախարարութեան խօսակա Մարիա Զախարով յայտարարեց, թէ Հայաստանի հաստատումը՝ թէ այդ երկրին յարաբերութիւնը Արեւմուտքին հետ ուղղուած չէ երրորդ կողմի դէմ, չ'արտացոլացուի գետնի վրայ: Ըստ Զախարովայի, ռուս սահմանապահներու փոխարինումը Արեւմուտքի սահմանապահներով եւ Իրանի ու Ատրպէյճանի դէմ յատուկ ջոկատային գործունէութիւն կատարելով ու Մեծամորի պայթումային աշխատանքի դադարեցումով կը յստականան այն կետերը, որոնց շուրջ համաձայնած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Պրիլքսեյի մէջ:



Ռուսիոյ եւ Հայաստանի միջեւ կապի խզումը հիմնական նպատակներէն մէկն է Արեւմուտքին, ըստ Զախարովայի:

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՎԻՃԱԿԻ ԾՐԱԳԻՐ

Արաբական Միացեալ Եմիրութիւններու Տուպայ Եմիրութիւնը ակնատես դարձաւ շրիդեղի մը: Մէկ օրուան մէջ տեղաց մեծ քանակութեամբ անձրեւ: Եմիրութեան գահաժառանգ իշխանը Համաս Ալ Մաքթում յայտարարեց, թէ Եմիրութեան կառավարութեան անդամներէն պահանջեց հաստատել ծրագիր՝ կանխելու համար կլիմայական աղետը որ հարուածեց Տուպայ քաղաքը:

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐԵՒՈՅ ՄԵՋ

Թուրքիոյ արտակարգ վիճակի տնօրէնութիւնը յայտարարեց, թէ Ռիխթըրի աստիճանաչափին վրայ 5,6 աստիճանի ուժգնութեամբ երկրաշարժ մը տեղի ունեցած է Թուրքիոյ հիւսիսը գտնուող Թըքթա Նահանգին մէջ:

Հայ Բաղաբական Երեք Կուսակցութիւններ

109- Ամենակ Հայոց Ցեղասպանութեան

Բայլարշա

Ջահերթ

Երեքշաբթի 23
Ապրիլ 2024
Երեկոյեան ժամը 7:00-ին

Պորժ Համուտէն
Անթիլիասի Մայրավանք

ՊՐԻՒՔՍԷԼԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱՐԿԻՒՆՔՆԵՐԸ

Անցեալ Սեպտեմբերի ատրպեյնական գործերը ներխուժեցին Արցախ՝ հայաթափումի ենթարկելով հոն ապրող աւելի քան 100 հազար հայութիւնը: Երրոպան ու Միացեալ Նահանգները չկարողացան կանխել այդ աղէտը, սակայն եկան այն եզրակացութեան, որ ամէն գնով պէտք է օգնել ժողովրդավարութեան ճանապարհը բռնած Հայաստանին ու ցուցաբերել ամէն տեսակի օժանդակութիւն՝ զսպելու համար Ալիեւի սպառնալիքները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներուն նկատմամբ: Արցախի իրադարձութիւնները անկիւնադարձային եղան Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւններուն նոր որակ հաղորդելու առումով: Անցեալ Հոկտեմբերի Կրանտայի մէջ գումարուած Երրոպական երկիրներու Գագաթի ժողովի առջնութիւնը նախատեսուած էր ինքնակողմ հանդիպում, որուն հրաւիրուած էր նաեւ Ատրպեյճանի նախագահը, որ վերջին վարկեանին մերժեց մասնակցիլ խաղաղութեան շուրջ կայանալիք բանակցութիւններուն: Ալիեւի բացակայութիւնը յանգեցաւ փաստ հանդիսացաւ Երրոպային, որ Պաքոն վստահելի գործընկեր չի կրնար ըլլալ՝ կովկասեան տարածաշրջանէն ներս խաղաղութիւն հաստատելու համար եւ պէտք է ամէն գնով ուժեղացնել Հայաստանը:

Ալիեւի այս քայլը առիթ եղաւ նաեւ, որպէսզի Ֆրանսայի, Գերմանիոյ ու Երրոպայի խորհուրդի ղեկավարները՝ Հայաստանի վարչապետին ներկայութեան ընդգծել իրենց «անսասան աջակցութիւնը Հայաստանի անկախութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմաններու անձեռնմխելիութեան»: Անոնք նաեւ իրենց աջակցութիւնը յայտնեցին Երրոպական միութիւն-Հայաստան յարաբերութիւններու ամրապնդման՝ Հայաստանի Հանրապետութեան կարիքներուն համապատասխան:

Այս հանդիպումէն անմիջապէս ետք, Երրոպան անցաւ գործնական քայլերու: Երրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն տեր Լէյեն յայտարարեց, որ Երրոպայի միութիւնը Միացեալ Նահանգներու հետ միասին պիտի կազմակերպէ հանդիպում՝ Հայաստանի աջակցելու համար: Այդ հանդիպումը կ'այացաւ Ապրիլ 5-ին Պրիւքսէլի մէջ, որուն ընթացքին Երրոպան ու Միացեալ Նահանգները միասնաբար վերահաստատեցին իրենց յանձնառութիւնը՝ աջակցելու Հայաստանին, այս անգամ խօսելով նաեւ «ընկերա-տնտեսական դիմակայունութեան» մասին, որուն նպատակն է բազմազանեցնել Հայաստանի տնտեսական ներուժը, որպէսզի ան նուազեցնէ իր կախածութիւնը Ռուսաստանի տնտեսութենէն:

Այս հարցը ծագեցաւ երբ օրակարգ մուտք գործեց Հայաստանի անդամակցութիւնը Երրոպական միութեան, որ կը ներառէ նաեւ մուտք՝ Երրոպական միացեալ շուկայ: Այդ ընելու համար Երեւան ու թէ կանուխ պէտք է որոշում կայացնէ Եւրասիական տնտեսական միութենէն դուրս գալու հարցով: Ռուսաստանի գլխաւորած այդ միութիւնը ներկայիս կը նկատուի Հայաստանի տնտեսութեան զրգալի շարժիչ ուժը: Նախքան հոնկէ դուրս գալը, Հայաստան պէտք ունի ապահովելու իր դիմակայութիւնը՝ յառաջանալիք դժուարութիւնները կանխելու համար:

Ներկայիս Հայաստան կ'աշխատի ուժեղացնել իր թիկունքը ռազմական, տնտեսական ու քաղաքական առումներով, նախապէս պատրաստուելով հաւանական վտանգներուն դէմ, որոնք կրնան յառաջ գալ քանի մը տարբեր կողմերէ: Զարմանալի չէր երբ Պաքոն, ու որոշ չափով նաեւ Անքարան ու Մոսկուան, պրիւքսէլեան հանդիպումէն առաջ իսկ սկսան աղմուկ բարձրացնել ժողովի մը շուրջ, որ չէր վերաբերել իրենց: Ատրպեյճան մտահոգ է, որ Հայաստան սկսած է վայելել բազմակողմանի աջակցութիւն՝ այնպիսի երկիրներէ, որոնք իրմէ քանի մը աստիճան բարձր մակարդակի «խաղաղողներ» են: Թուրքիան կը կատարել իր «կրտսեր եղբոր» անվերապահ գորակցելու իր պարտաւորութիւնը: Մոսկուայի դժգոհութիւնը կը կայանայ հոն, որ ան չի կրնար հաշտուիլ այն իրողութեան հետ, որ Երեւան սկսած է վարել իրմէ անկախ արտաքին քաղաքականութիւն: Այս օրերուն այդ երեք երկիրներու շահերը կը համընկնին իրարու եւ բնականաբար կը հակադրուին Հայաստանի ազգային շահերուն:

Պրիւքսէլի մէջ կայացած նման բարձր մակարդակի հանդիպումը տնտեսականի կողքին ունէր նաեւ քաղաքական յստակ պատգամ այն առումով, որ Հայաստանի եւ Ատրպեյճանի միջեւ հաւասարութիւն ղեկելու ժամանակը աստիճանաբար է: Մէկ կողմը կը գտնուի ժողովրդավար Հայաստանը, որ կը ձգտի խաղաղութեան եւ Երրոպայի հետ մերձեցման, իսկ միւս կողմը կայ բռնապետական Ատրպեյճանը, որ կը իրապատասխան շրջանային անկայունութեան գլխաւոր դերակատարը: Այս բոլորը նկատի առնելով Հայաստան-Երրոպա-Միացեալ Նահանգներ վերջին հանդիպումը յաղթանակ մըն էր Երեւանի համար, որուն վարած բազմակողմանի արտաքին քաղաքականութիւնը կը շարունակէ տալ իր դրական արդիւնքները:

Գ. ԽՈՍՆԱՆԵԱՆ
«ՄԱՍԻՍ»

«ԱՄՆ-Ի ԿՈՂՄԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԱՆ ՊԵՏՔ Ե ԶԵՏԵԻՆ ԻՐԱԿԱՆ ԶԵՏԵԱՆՔՆԵՐ»

ԸՍԱԾ Ե ԱՍԱՄ ՇԻՑ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու գոնկրէսի անդամ Ատամ Շիֆը կարծիք յայտնած է, որ ԱՄՆ-ի կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումէն եւ դատապարտումէն յետոյ պէտք է ըլլան իրական հետեւանքներ, քանի որ միայն խիստ յայտարարութիւններ ընելու ժամանակը վաղուց անցած է:



Այս մասին ան յայտարարած է Հայոց ցեղասպանութեան գոհերոյիշատակին, ինչպէս նաեւ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նուիրուած՝ «Արդարութիւն յանուն ցեղասպանութեան» միջոցառման ընթացքին:

«Մինչ մենք կ'ոգեկոչենք Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարեկիցը՝ երբեք չկրկնուելու խոստումներով, ժողովրդավար եւ խաղաղ հայ ժողովուրդը կը բախի իր ամենամուօք օրերը յիշեցնող սպառնալիքներու: Վարչակազմին կողմէ միայն խիստ յայտարարութիւններով հանդէս գալու ժամանակը վաղուց անցած է: Դատապարտման պէտք է հետեւին իրական հետեւանքներ», - ընդգծած է գոնկրէսակազմը՝ համոզումը յայտնելով, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները չեն կրնար անտեսուիլ եւ չեն կրնար անպատասխան մնալ:

«ԿԸ ՅԱՐԻՄ, ՈՐ ԱՄՆ-Ն ԱՐԵՒԻ ՄԵՑ ՎՃԱՎԱԾՈՒԹԻՒՆ ԶՅՈՒՅԱԲԵՐԵՅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱԳԻ ԻՄԷՋ ԱՏՐՊԵՅՃԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՅՈՒՄՆԵՐ ՅԵՂԱՅԻՆ ԶՅՈՒՄՆԵՐՈՒՆ ԴԷՄ»

ԸՍԱԾ ԾԵՐԱԿՈՒՏԱԿԱՆ ՄԵՆԵՆՏԵԶ

Միացեալ Նահանգներու ծերակուտական Պոպ Մենենտեզ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մէջ Ատրպեյճանի կողմէ իրականացուած ցեղային գտումներուն, անպատասխան յայտնած է, որ Միացեալ Նահանգներու ղեկավարութիւնը այդ ողբերգութեան արձագանգելու առումով աւելի ուժեղ եւ վճռական չէ եղած:



Այս մասին Մենենտեզ յայտարարած է Հայոց ցեղասպանութեան գոհերոյ յիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նուիրուած՝ «Արդարութիւն յանուն ցեղասպանութեան» միջոցառման ընթացքին:

Ան նշած է, որ այն, ինչ տեսած են Ատրպեյճանի կողմէ Լեռնային Ղարաբաղի մէջ իրականացուող ցեղային գտումներուն ժամանակ, ողբալի է, եւ ժամանակն է հաստատակամօրէն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարի Ատրպեյճանի կառավարութեան ռազմական աջակցութիւն տրամադրելէ:

«ՓԱՐԻԶԸ ՈՐՈՇՄԸ Է ՄԵՆԱԿ ԶԹՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՆԴՂԵՄ ԱՏՐՊԵՅՃԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՅԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՈՒՐ ԱՄՆ-Ն ԶԻ ԿՐՆԱՐ ՆՈՅՆԸ ԸՆԵԼ»

ՀԱՐՑ ԿՈՒ ՏԱՅ ՖՐԱՆՍԱՅԻ ԱԾ
ՊԱՏՊԱՄԱՒՈՐԸ

Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամաւոր Աթրիստ Փանտեսան-Պուվէն յայտարարած է, որ Ֆրանսան որոշած է մենակ չթողել Հայաստանը՝ ընդդէմ ատրպեյճանական շարունակուող յարձակման ու հարցադրում ըրած է, թէ ինչո՞ւ Միացեալ Նահանգները չի կրնար նոյնը ընել:



Ֆրանսայի խորհրդարանի պատգամաւորը եղած է ԱՄՆ գոնկրէսին մէջ Հայոց ցեղասպանութեան գոհերոյ յիշատակին նուիրուած միջոցառման հիմնական բանախօսը:

Իր ելոյթին մէջ պատգամաւորը խօսած է Ֆրանսայի եւ Հայաստանի միջեւ աճող քաղաքական, ռազմական, տրնտեսական եւ մշակութային կապերուն մասին:

«Ֆրանսան որոշած է մենակ չթողել Հայաստանը Ատրպեյճանի շարունակուող ցեղասպանական նախադրածական դէմ: Ես հարցում ունիմ Փարիզի մէջ տեղակայուած ամերիկացի դիւանագետներուն եւ իմ գործընկեր ամերիկացի օրէնսդիրներուն՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կրնար նոյնը ընել», - նշած է ան:

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԵՆՔ ԴԻՏԱՐԿԵՐ ՈՐՊԵՍ 3-ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԸՈՒԿԱՅ, ԱՅՆ ՄԵԶԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԹԱԿ Է»


Իրանը Հայաստանը կը դիտարկէ որպէս ամենակարճ ճանապարհը դէպի Եւրասիական Տնտեսական Միութեան 200-միլիոնանոց շուկայ: Երեւանի մէջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքին այս մասին ըսած է Իրանի դեսպան Մեհտի Սոպհանին:



Անոր խօսքով՝ շուտով Հայաստանի մէջ պիտի բացուի Իրանի առեւտուրի տուն:

«Մենք Հայաստանը չենք դիտարկեր որպէս 3-միլիոնանոց շուկայ, մեզի համար այն հարթակ է, որով մենք կըրնանք դուրս գալ դէպի ԵԱՄՄ 200-միլիոնանոց շուկայ: Հայաստանը ԵԱՄՄ միակ երկիրն է, որ ունի սահման Իրանի հետ», - յանդիմար է ան: Սոպհանին նշած է, որ նախորդ տարի առեւտրաշրջանառութեան ծաւալը կազմած է 704 միլիոն տոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԶԻՆԱՍՏԱՆԻ ՄԻԶԵՒ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻՆ. ՀԱՅԿ ԿՈՆՃՈՐԵԱՆԸ ԸՆԴՈՒՆԱԾ Է ԶԵՆ ԺՈՒՆ



Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնճորեան ընդունած է Չինաստանի կոմունիստական կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի միջազգային վարչութեան փոխնախարար Զեն Ժուի գլխաւորած պատուիրակութիւնը:

ՈՒԵՐԱՆԻՈՅ ՀԱՅԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՈՐ ԶԱՆԳ ՆՈՒԻՐԱԾ Է

Ամսթերսամի մէջ տեղի ունեցած է Սուրբ Հոգի հայկական եկեղեցիին նոր գանգի յանձնման հանդիսաւոր արարողութիւնը: Զանգը նուիրատուութիւն է Ուերանիոյ հայերու միութեան (ՈՒՀՄ) կողմէ:

Տեղի ունեցաւ գանգի լուսաման արարողութիւնը, որ վարեց տաճարի առաջնորդ Տէր Տարոս Թադեւոսեանը: Ծէնը, որ կը նախորդէ գանգի օծման գործողութեան, կը խորհրդանշէ գանգի մաքրումն ու պատրաստումը օգտագործման:

Արարողութեան ներկայ էին Ուերանիոյ հայերու միութեան բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլէն Շատուրեանը, ՈՒՀՄ շտապի ղեկավար Դանիէ Մկրտչեանը, ՈՒՀՄ Խերտոսի ղեկավար Տիգրան Մկրտչեանը: Կը մասնակցէին նաեւ ՈՒՀՄ քաղաքացիներ Արսէն Մելքումեանը՝ Ուժկորտէն եւ Լեւոն Դուլեանը՝ Օտեսայէն: Միջոցառումը տեղի ունեցաւ Ամսթերտամի հայկական համայնքի անդամներուն մասնակցութեամբ:

Ուերանիոյ հայերու միութիւնը ջանքեր կը գործադրէ ամբողջ աշխարհին մէջ հայկական մշակոյթը պահպանելու եւ հանրահռչակելու համար: Ուստի, Ամսթերտամի հայկական եկեղեցիին նոր գանգի փոխանցումը կարեւոր իրադարձութիւն է ոչ միայն տեղի համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովուրդին համար:



Новий церковний дзвін з'явився у Вірменській церкві Амстердама у подарунок від Спільки вірмен України



ՀԱՐԱՄԱՓՈՐԿԵՑԻ ԸՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԻՉ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿ՝ ՆԵՆՍԵՆ ՄԱՆՏԵԼԼԱ (1918-2013) Ա. ՍԱՍ

Հարամափորիկեցի քաղաքական գործիչ, ցեղապաշտական շարժումի ներքին պայքարող մարտիկ: Ան բանտարկուցում էր քանտեն շարժեց ամբողջ ժողովուրդը մը, փաստելով այն վարկածը, թէ երբ ժողովուրդը կը հաւատայ յետապահական մը ու անկեղծ գործիչի մը, ինչպէս որ Մանտելլան էր, կ'առաջնորդուի անոր խօսքերով՝ Նոյնիսկ բանտէն արձակուած: «Ամբարթեյտ»-ի կամ ցեղապաշտական իշխանութեան հեռանալէն ետք ան դարձաւ Հարամափորի Ամբարթեյտի Հանրապետութեան առաջին սեւամորթ նախագահը: Ամբարթեյտի ազգային ընկերակցութիւնը, որուն նշանաւոր անդամներէն էր Մանտելլա, դարձաւ այն կուսակցութիւնը, որ հեզասահ ձեւով կատարեց անցումը ցեղապաշտական համակարգէն իրաւ ղեմակառնական համակարգ: Մանտելլա ծնաւ «Թեմալու» արքայական ընտանիքի անդամներէն մէկուն յարկին տակ: Հետեւեցաւ փաստաբանութեան ճիւղին «Ֆորթ Յէյր» եւ «Վիթթաթըրսթաթ» համալսարաններուն մէջ ու աւարտելէ ետք սկսաւ աշխատիլ ճոհանկէստուրկ քաղաքին մէջ: 1943 թուականին միացաւ Ամբարթեյտի ազգային ընկերակցութեան ու անոր շարքերուն մէջ սկսաւ պայքարը գաղութատիրութեան ու ցեղապաշտական կառավարութեան դէմ: 1944-ին հիմնեց Երիտասարդական լիկան, որ հակացեղապաշտական երիտասարդական շարժում մըն էր ու ապագային տարաւ մեծ պայքար: Զանկ-քանի անգամ ձերբակալուեցաւ կառավարութեան կողմէ իր տարած հակացեղապաշտական շարժումին համար: 1956-ին միացաւ Հարամափորի Ամբարթեյտի մէջ արգիլուած Համայնակար կուսակցութեան: 1963 տարին յատկանշական էր Նելսըն Մանտելլայի կեանքին մէջ: Այդ տարի ան ամբաստանուեցաւ պետական հարուած կազմակերպելու ամբաստանութեամբ ու դատապարտուեցաւ ցմահ բանտարկութեան: Կառավարութիւնը կը զգար թէ անգոր է Մանտելլայի մարդասիրական փիլիսոփայութեան դէմ: Միակ ձեւը գայն բանտարկելն էր:



«Ռուպըն Այլընտ», «Փոլիսմուր Փրիզըն» եւ «Վիթթոր Վերսթըր Փրիզըն» այն բանտերն էին, ուր մնաց Մանտելլա: Բանտին պատը չկրցաւ արգիլել Նելսըն Մանտելլային՝ խօսքը հասցնել ժողովուրդին: Պայքարը այնքան սաստկացաւ ու միջազգային ընտանիքը վախճալով քաղաքացիական պատերազմի բռնկումէն, պատժամիջոցներ պարտադրեց կառավարութեան վրայ: Վերջապէս 1990 թուականին, Նախագահ Տէ Զլերը ազատ արձակեց Մանտելլան: Տէ Զլերը եւ Մանտելլա բանակցեցան աւարտելու համար ցեղապաշտական համակարգը եւ կայացնելու ղեմակառնական ընտրութիւններ: 1994 թուականին տեղի ունեցան առաջին ղեմակառնական ընտրութիւնները ու Նելսըն Մանտելլա Նախագահ ընտրուեցաւ:

Սառը եւ ջուրը կազմուած ըլլալով Նոյն նիթէն, ինչո՞ւ ջուրը երբ սառ դառնալ կը ծփայ: Կը նշանակէ թէ ան աւելի թեթեւ է ջուրէն հեղուկ վիճակի մէջ: Գիտնականներ այս տեսութիւնը կը փաստեն հետեւեալ ձեւով: Երբ ջուրը սառնի, անոր խտութիւնը կը նուազի ու ան աւելի թեթեւ կը դառնայ: Այս է պատճառը որ սառը կը ծփայ ջուրին երեսը: Այս պարագան միայն ջուրին մէջ կը նկատենք: Միւս բոլոր նիւթերը երբ սառնի աւելի խիտ ու ծանր կը դառնան: Ծիծղ ջուրին հակառակը: Աղբիւր՝ <https://www.livescience.com>

ԲԻՄԻԿԵՏՈՒԹԻՒՆ ՍԱՌԸ ԻՆՉՈՒՄ ԿԸ ԾՓԱՅ



Սառը եւ ջուրը կազմուած ըլլալով Նոյն նիթէն, ինչո՞ւ ջուրը երբ սառ դառնալ կը ծփայ: Կը նշանակէ թէ ան աւելի թեթեւ է ջուրէն հեղուկ վիճակի մէջ: Գիտնականներ այս տեսութիւնը կը փաստեն հետեւեալ ձեւով: Երբ ջուրը սառնի, անոր խտութիւնը կը նուազի ու ան աւելի թեթեւ կը դառնայ: Այս է պատճառը որ սառը կը ծփայ ջուրին երեսը: Այս պարագան միայն ջուրին մէջ կը նկատենք: Միւս բոլոր նիւթերը երբ սառնի աւելի խիտ ու ծանր կը դառնան: Ծիծղ ջուրին հակառակը: Աղբիւր՝ <https://www.livescience.com>

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԻՍԼԱՄԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՐԱՔԱՆՈՒԹԻՒՆ

Այս թիւով պիտի շարունակենք սերտողութիւնը ֆրանսացի աշխարհագրագետ Ան-Զլեմանթին Լարոքի երկին, որուն մէջ մասնագետը կը ներկայացնէ իսլամը որպէս կրօնք եւ քաղաքական իշխանութեան հասնելու ձեւ: Պիտի սերտենք նաեւ, թէ ինչպէ՞ս կարգ մը երկիրներ իսլամը կը շահագործեն որպէս քաղաքացիական պատերազմի զէնք ու իշխանութեան հասնելու ձեւ: Միւսին իսլամի մէջ սկսան երեւիլ կարգ մը շարժումներ, որոնք ազդուած էին սկզբնական շրջանի շարժումներէն: ԺԸ. դարէն սկսեալ երեւան եկան նոր շարժումներ: Արաբական թերակղզին մէջ ԺԸ. դարուն սկսաւ ուսհա-

պականութիւնը: Մոհամմատ Պըն Ապտ Էլ Ուսհապ (1703-1792) էր հիմնադիրը այս շարժումին: Ծարժումը ազդուած էր «հանապալի» ուղղափառ շարժումէն: Այսինքն «Քորան»-ի որեւէ բացատրութիւն չէր ընդունել: Ան պետք է կարողացուէր ու գործադրուէր ինչպէս որ է: Այս շարժումը ազդուած էր Իպն Թայմիյայի վարդապետութենէն, որ կը հաւատար թէ Իսլամն է միակ ճիշդ կրօնը ու Գիրքի հետեւող միւս կրօնները, այսինքն յուդայականութիւնը եւ քրիստոնէութիւնը, «իրական» կրօններ չէին: Ուսհապականութիւնը թեւեւ հետեւեցաւ Իպն Թայմիյայի խիստ ուղղին, նաեւ գայն վերածեց քաղաքական ուղղութեան մը ու հիմը դրաւ Իսլամի քաղաքական ազդեցութեան: Մեկուսական պետութիւնը որ հիմնուեցաւ 20-րդ դարուն, իր հիմքը հաստատեց ուսհապական շարժումի փիլիսոփայութեան վրայ: (Շարունակելի) «Geopolitique Des Islamismes», Anne-Clementine Larroque, Point Delta 2014

ՓԻԼՍՈՓՈՅՈՒԹԻՒՆ (Philosophy) ՄԵՐ ՅԱՋՈՐԴ ԸԱՅԼԸ - ԸՆՆԱԿԱՆ ԱՎՆԱՐԿ

Այս բաժնին մէջ պիտի շարունակենք ըննական ակնարկ մը նետել մեր գոյութեան ու ընկերքի վրայ որպէս հին ժողովուրդի մը զաւակներ: Ո՞րք ենք այսօր եւ ո՞ր կ'երթանք: Ծիծղ ձեւով ընկերքի կատարելու համար, առաջին քայլը պահարին, առանց կողմնակալութեան աշխատիլն է: Միակ ձեւը գիտական-վերլուծական աշխատանք կատարելն է: Տուփէն դուրս մտածելն է որ պիտի առաջնորդէ մեզ գտնելու ամենայնպէս լուծումը մեր հարցերուն որպէս տարագրուած, սակայն հզօր կամ ունեցող ժողովուրդի մը զաւակներ: Անցած է ժամանակը ըլլալու խեղճ ու հացի կարօտ, ըլլալու խնդրարկու օտար դէսպանատներու առջեւ:

Երկրորդ ուժի կետը Թուրքիոյ աշխարհագրական դիրքն է: Թուրքիա կը գտնուի Ասիոյ ու Եւրոպայի միջեւ տարածուող հողամասին վրայ: Թուրքիա նաեւ կը իսկ Սեւ ծովը Միջերկրական ծովուն կապող ծովային անցքերուն վրայ: Իր դիրքը շահագործումի Թուրքիա ժամանակին ու ներկայիս կը սիրաշահի կայսրութիւններ ու գերտիրութիւններ: Ֆրանսա, Արիտանիա եւ Գերմանիա, ապա ԱՄՆ օգտագործեցին այդ դիրքը՝ կարենալ զսպելու համար Ռուսական կայսրութեան Էջը դէպի Միջերկրական ծով: Այս դիրքին պատճառով Թուրքիա անդամակցեցաւ Հիւսիսային Ատլանտեան ուխտին ու շարք մը միջազգային կառույցներու: Ուրեմն, իսլամի շահագործումէն ետք այս երկրորդ կետն է շահագործումի: Տկարացնելու համար Թուրքիոյ դիրքը, աշխատանք պետք է տանիլ այդ լծակին ազդեցութիւնը նուազեցնելու համար ամեն միջոցներով: Արեւմտեան Հայաստանի համար պայքարը այդ ուղիին վրայ կատարուած առաջին գործն է: (Շարունակելի)

ՊԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐ ԼԻՔԱՆԱՆԻ ՄԵՉ

Այս շարքով պիտի շարունակենք ներկայացնել Լիբանանի մէջ հայերու գոյութեան մասին: Շատ հին ժամանակներէ հայ ժողովուրդի զաւակներ կայք հաստատած են Միջերկրական ծովու արեւելեան ծովափի շրջանին, Անտիոքի, Սուրիոյ, Լիբանանի եւ Պաղեստինի մէջ:

Երբ նորագործ քրիստոնէաները կազմուած Մեմլուք զօրքեր, որոնք Ելուպեան Եգիպտոսի անձնական բանակը կը ներկայացնէին, տեսակ մը Ենիչերիք, գրաւեցին Եգիպտոսի գահը 1250 թուականին, մտան Սուրիա, եւ վերջ տալով՝ Նախ Դամասկոսի (1250) եւ ապա Հալեպի (1260) սուլթանութեանց, Կիլիկիոյ սահմանները հասան, եւ երբ լսեցին որ Հուլադոս՝ հայոց թաթար դաշնակիցը մեռած է, առաջին անգամ մտան Կիլիկիա 1265 թուականին եւ մինչեւ Սիւ մայրաքաղաքը յառաջացան: Կոստանդինի որդին Լեոն գերի ինկաւ Եգիպտոսիներուն, որոնք զանազան տեղեր ասպատակներ սփռելով բազմաթիւ գերիներ հաւաքեցին - հայ պատմագիրներ 40 հազարի կը հանեն անոնց թիւը - եւ մեկնեցան երկրէն:

Այս առաջին հարուածը վերջինը չէր: Եգիպտոսաբար եւ 1274-ին, Լեոն Գ.-ի օրով (1270-1289), միեւնոյն տեսարաններու ակնատես եղաւ Կիլիկիա: 1375-ին, Լեոն Ե.-ի իշխանութեան շրջանին, վերջ կը տրուի եւ ամբողջ տարի մը Կիլիկիան սուրի եւ գերութեան կը մատուով: Դէպի Եգիպտոս գերի տարուելու ատեն շատ մը հայեր կը փախչէին ու կ'ապաստանէին Լիբանանի լեռները: Հայեր Ռուբինեան շրջանին իսկ եկած հաստատուած են Պէյրութ: (Շարունակելի)

Աղբիւր՝ «Հայերը Լիբանանի Մէջ», Ս. Վարձապետեան, 1951

ԱՌՈՂՋԱՊԱՅՈՒԹԻՒՆ ՀԱՎԱՕՔՍԻՏԱՅԻՆ ՆԻԹԵՐՈՒ ԶՎՓԸ

Բժշկութեան կողմէ հաստատուած է, որ հակաօքսիտային նիւթերը կը զօրացնեն մարդու մարմնի պաշտպանութեան համակարգը: Սակայն, հետազօտութիւն մը ցոյց կու տայ, թէ աւելորդ ուտելը այդ նիւթերուն կրնայ ունենալ հակառակ ազդեցութիւն: Կարգ մը հակաօքսիտային նիւթեր կը կազմուին մարդու պաշտպանութեան համակարգին կողմէ: Ուրիշ նիւթեր ալ կու գան մարդու կրեած պտուղներէն ու բանջարեղէններէն: «Beta-carotene»-ը կու գայ ստեպոլինէն, «lycopene»-ը կու գայ լոլիկէն, «polyphenol»-ը կու գայ խաղողէն: Գիտականօրէն փաստուած է, որ «beta-carotene»-ի շատ օգտագործումը շնչառական հիւանդութենէ կամ սիրտանոթային հիւանդութիւններէ տառապող մարդոց վիճակը

կրնայ բարդացնել: C կենսանիւթի շատ օգտագործումը կը յառաջացնէ փորհարութիւն: E կենսանիւթի շատ օգ-



տագործումը կրնայ յառաջացնել հակառակ ազդեցութիւն «aspirin», «warfarin», «tamoxifen» եւ «cyclosporine A» դեղերուն հետ: Աղբիւր՝ <https://www.livescience.com>

ՄՇԱԿՈՅՑ ՀԱՅՎԱԿԱՆ ՊԱՐԸ - Թ. ՄԱՍ

Հայկական պարին սկիզբը կ'երթայ մինչեւ նախաքրիստոնէական ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհին մէջ, երբ պատմական Հայաստանի կրօնքն էր հեթանոսութիւնը եւ հանդիսացած է հայ ժողովուրդի բնակչութիւնը նկարագրող գեղագիտական վառ արտայայտչամիջոցներէն մէկը: Պարին միջոցով կարելի է տեսնել հայ ժողովուրդին մտածողութիւնը, հոգեկան աշխարհը եւ բնութեան ու կեանքի հանդէպ ունեցած վերաբերմունքը: Հայկական պարը կրնանք դասաւորել ըստ կատարումի ձեւին, ձեռքերը բռնելու ձեւին եւ թովանդակութեան: Կարինէ Հայրապետեան գեղեցիկ ձեւով կը բացատրէ հայկական պարին ծիսական եղանակը: Արեւապաշտ մեր նախնիներէն մեզի մնացած ամենաուժեղ կապը հայկական առասպելական պարն է, որովհետեւ ան կը կրէ ծիսական պաշտամունքի ոգին ու ձեւը: Մերտելէ ետք Ուզուն դարա պարին առասպելական իմաստը, ան կ'անցնի Գորանի պարի ծիսական բացատրութեան:

Գորանի


Գորանի պարատեսակը կը պատկանի ծիսական այն պարերու շարքին, ուր հազարամեակներու պատմութիւն, հաւատք ու մշակոյթ ունեցող հայ ժողովուրդը բնութեան երեւոյթները, տարեփոխումները, կեանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, կենսադրոյթներ կը ներկայացնէ հաստատիւներուն ու պատկերացումներուն համապատասխան: Հայ ժողովուրդի ընկալումներուն մէջ, ինչպէս նաեւ Հին Արեւելքի մէջ վիշապը պաշտուած է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերութեան ու հարստութեան հովանի, իսկ աւելի ուշ դարձած է ահեղութեան, իշխանութեան խորհրդանիշ: Վիշապը հայոց առասպելաբանութեան մէջ ունի երկու-ութեան գաղափար՝ բարիի եւ չարի: Վիշապի պաշտամունքը առնչուած էր ջրի, անձրեւի, Ծով Ծիրանի եւ ստորերկրեայ ջուրերու հետ: Ըստ առասպելի, Վիշապը իր պոչը քաշը տալով երկրի վրայ՝ նշագծած է ջրանցքներ փորելու ուղիներ, ակունքներ, ուր դրուած են վիշապաբարեր:

Վիշապաբար Վահագնը Չար Վիշապի հետ կը մենամարտի, կը յաղթէ եւ Հայոց աշխարհին վերածնունդ-գարուն կը պարգեւէ: Հայոց ռազմի ու զօրութեան Աստուած Վահագնը Վիշապաբար է, եւ Վիշապասան է: Հրաչեայ Աճառեանը Հայերէնի Արմատական բառարանին մէջ կը բացատրէ. քաղ-արու այծ, քոշ, նոխազ, պայ, մարդապայքաղ-մարդ -վիշապ -եղջերու- այծ եղջերուաքաղ- կէս եղջերու, կէս այծ

Վահագնը Վիշապ եւ Զաղ-Այծեղջիր արեւապաշտական գաղափարակիր խորհուրդն է: Վիշապաբար Վահագնը իր մէջ կը կրէ երկու հզօր կենարար տարերքներ՝ Ջուրը եւ Արեւակը: Վիշապ-Զաղ-Այծեղջիրը Արեւակի, Լոյսի խորհուրդը կրող, Ծիրանի Ծով երկնային ջուրերու Տիրակալն է, Վիշապ-ա-Զաղը եղջիրներու մէջ Արեւակը պատասպարող Աստուածն է, որ Արեւակը կ'ասպարէ Սեւ ստորերկրեայ ջուրերէն կամ Չար Վիշապէն: (Շարունակելի)

ՆՈՐ ԱՐՅԵՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐՈՒԵՍԻ ԾՐԱԳԻՐՆԵՐ

Բջիջային հեռախօսը կրնայ վերածուիլ արուեստի պատասխանէր արտադրելու գործիքի մը: Ութ ծրագիրներ կան, որոնք ձեռք լուսանկարները կը վերածեն արուեստի գործերու: Չորրորդ ծրագիրն է «Photo Lab»-ը, որ ձեռք լուսանկարները կը վերածէ արուեստի գործերու արուեստական բանականութիւն կամ artificial intelligence օգտագործելով: Այս ծրագիրին միջոցով դուք կրնաք ձեռք ընկերային ցանցերու էջերու մէջ ձեռք դրած լուսանկարները վերածել արուեստի գործերու Filter-ի օգտագործումով: Աղբիւր՝ www.makeuseof.com



Աղբիւր՝ «Ռեքիփետիա»

ՓՈՒՆԱԴՐԱԿԱՌԲԵՐԸ ԱՊԱՀՈՎՈՒԱԾ ԵՆ

Ստորև յիշուած շրջաններն դէպի Պորձ Համուտ կը մեկնին ԵՐԵՎԱՆԻՆ ԺԱՄԸ 6:00ԻՆ*:

- ՀՅԴ «Ազատամարտ» ակումբ, Էջրեֆի:
- ՀՅԴ «Տիգրան Ծամիոր» ակումբ, Սար Մրիայել:
- Հայաշէնի ժողովրդային տուն:
- «Ս. Գեորգ» եկեղեցւոյ դիմաց, Հաճըն:
- «Տիւրունի» ակումբ Խալիլ Պատաուի:
- ՀՄ Պէրոյթ ակումբ:
- «Ս. Յարութիւն» եկեղեցւոյ դիմաց, Խալիլ Պատաուի:
- ՀՅԴ «Է. Ակնունի» ակումբ, Ֆանար:
- ՀՅԴ «Նուշի» ժողովրդային տուն, Ռատուա:
- ՀՅԴ «Գ. Նժդէ» ակումբ, Զարբա:
- Ռատուայի ՀՄ ակումբ:
- «Անի» կեդրոն, Նահրը Մոթ:
- «Աղբալեան- ՀԱՐԱ» մարզամշակութային համալիր, Մրգիեր:
- Սիմիթեան շէնթեր, Անթիլիաս:
- Ժիպէլի Հայ կեդրոն:
- ՀՅԴ «Ս. Զեյթեան» կեդրոն, Այնճար:
- ՀՄ Անթիլիաս ակումբ:
- «Մասիս» ակումբ Պորձ Համուտ:

*Կերպարը պահովուած է նոյն շրջաններուն ներքոնայ՝ Պորձ Համուտ




Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական
Եկեղեցիներու Միութիւն
ՄԻԱՑԵԱԼ ՊԱՇՏԱՍՈՒՆՔ՝
ՆՈՒԻՐՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 109-ԱՄԵԱԿԻ ՑԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ
Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024, կէսօրէ առաջ ժամը 10:30-ին
Հայ Աւետարանական Եկեղեցի, Նոր Մարաշ
Պատգամաբեր՝ Պատ. Ճօ Կարապետեան (ԱՄՆ-Էն)
Մասնակցութեամբ՝
Հայ Աւետ. Վարժարանի (Շամլեան-Թաթիկեան) եւ Հայ Աւետ. Գողձի
աշակերտութեան



www.araraddaily.com

Հայ Կաթողիկէ Պատրիարքարան
ՑԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼԵԱՆ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ

ՀՍԿՈՒՄ

Երեքշաբթի, 23 Ապրիլ 2024-ին, երեկոյեան ժամը 8:00-ին
Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի
Նահատակաց Յուշակոթողին շուրջ - Ժեթաուի:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Նախագահութեամբ
Ն.Ա.Գ.Տ.Տ. ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ Ի.Ա.
Կաթողիկոս Պատրիարքին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024-ին, երեկոյեան ժամը 5:00-ին,
«Ս. Գրիգոր Լուսաւորիչ» ճեմարանի բակին մէջ, Ժեթաուի:
Մասնակցութեամբ Հայ Կաթողիկէ ժողովրդապետութիւններուն,
միութիւններուն եւ վարժարաններուն:

Կը քարոզէ
Գերապայծառ Դ. Գաբրիէլ Թ. Ծ. Վ. Սուրբատեան
Ընդհանուր Փոխանորդ Պէրոյթի Պատրիարքական Թեմին

Ս. Պատարագի ասարտին, հանդիսար թափօրը կ'ուղղուի դէպի պատրիարքարանի
բակը, ուր Նահատակաց Յուշակոթողին առջեւ պիտի կատարուի աղօթք:

Փոխարարմիջոցներ տրամարդուած պիտի ըլլան հետեւեալ կեդրոններուն մէջ կ.ճ. 4:00-ին,
- Ստրպեան Բարձրագոյն Վարժարան (Պորձ Համուտ)
- Ս. Կաշ Հարպութեան Բարձրագոյն Վարժարան (Չալբա)

Հայ ժողովուրդը հրահրուած է
յարգանքի տուրքը մատուցանելու մեր բոլոր Նահատակներուն:



Կազմակերպութեամբ՝
Ս.Գ.Հ.Կ.
ՍԱԳԱՔ ԳԻՒԼ - ՓԱՐԱՄԱԶ - ՏԱԻՌՍ
մասնաճիւղերուն
ՄՈՍԱՎԱՌՈՒԹԻՒՆ
Նուիրուած
ԵՂԵՌԵՒ 109-ամեակին
Մասնակցութեամբ՝
Հ.Մ.Մ. Պէրոյթի
սկաուտական փողերախումբին

Տեղի կ'ունենայ Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին,
երեկոյեան ժամը 5:30-ին,
Հ.Մ.Մ.-ՄԱՍԻՍ ակումբին առջեւ:

Ընդունելութիւն եւ ծաղիկներու դետեղում 5:30-ին
Պաշտօնական յայտագիր՝ 6:00-7:15



Հովանաւորութեամբ՝
Ս.Գ.Հ.Կ. «Աղապի» մասնաճիւղի վարչութեան
և փողերախումբին
Կազմակերպութեամբ՝
Հ.Մ.Մ. Պէրոյթի Սկաուտական Խորհուրդին

ՄՈՍԱՎԱՌՈՒԹԻՒՆ
Նուիրուած Հայոց ցեղասպանութեան 109-ամեակին

Յայտագիր՝
Մասնակցութեամբ Հ.Մ.Մ. Պէրոյթի Սկաուտական խումբին
և փողերախումբին
Տեղի կ'ունենայ Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024-ին,
երեկոյեան ժամը 4:00-ին, Նոր Հաճըն, Ս. Գեորգ եկեղեցւոյ մօտ:

Հրատէր

ՀԱՅՊԱՏԱՆԻ ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ
ԲԱՐԵՎԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ...

(Ծարունակուած Բ. Էջէն)

Հանդիպման մասնակցած են Նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական համարկման հարցերու մշտական յանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդաշակ Յակոբեանը եւ պատգամաւոր Ալիսա Ղազարեանը:

Հանդիպման ընթացքին զրուցակիցները ընդգծած են երկու երկիրներուն միջեւ առկա դարաւոր ջերմ ու բարեկամական յարաբերութիւնները, որոնք յատկապէս վերջին տարիներուն կը զարգանան կանոնաւոր կերպով:

Չրուցակիցները կարեւորած են միջկուսակցական եւ միջխորհրդարանական կապերու ամրապնդումը, ինչպէս նաեւ տարբեր՝ առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներուն մէջ համագործակցութեան խորացումն ու սերտացումը:

Երկուստեք կարեւորած են փոխայցերն ու շփումները միջկուսակցական մակարդակով:

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական եւ ջերմ յարաբերութիւնները դարբերու պատմութիւն ունին: Ես համոզուած եմ, որ մենք ունինք ահեղի ջօզագործուած ներուժ եւ կրնանք շատ աւելիին յաւակնիլ եւ շատ աւելի մեծ արդիւնքներ արձանագրել ինչպէս տնտեսական, այնպէս ալ քաղաքական երկխօսութեան եւ մշակութային համագործակցութեան ոլորտին մէջ»,- մասնաւորապէս ըսած է Հայկ Կոնճորեանը:

Խմբակցութեան ղեկավարը չինացի հիւրերուն ներկայացուցած է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը՝ նշելով անոր ռազմավարական նշանակութիւնը ամբողջ տարածաշրջանին համար:

Հանդիպման ասարտին Չինաստանի կոմունիստական կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի միջազգային վարչութեան փոխնախարար Չեն Շուն շնորհակալութիւն յայտնած է ջերմ ընդունելութեան համար, կարեւորած է բազմակողմ համագործակցութեան խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթութիւններու վրայ:

Հովանաւորութեամբ
ԱՐԵՎԱ ԶՕՊԱՆԵՆ ՄԵԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Կազմակերպութեամբ
«Արարատ» (Հայաստան) եւ «Ճաղիկ» (Լիբանոն)
Պատկան-ձեռնարկային քերթուր խմբագրութեանց
Հիմնադիր, խմբագիր
Յակոբ Տիւնճայեան - Հակոբ Դյունճայեան

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿԻ
(1924-1971)
Ծննդեան 100-ամեակին
Նուիրուած գրական-գեղարվեստական երկեր

Պատկեր ընթացքով
Պոլոս. Սեւակ Ղազարեան
(Պոլսեացի, բանասէր, Պարոյր Սեւակի անուան տուն-թանգարանի տնօրէն, Պարոյր Սեւակի բողոք)

Ամուսնացի կատարողութեամբ համընկ կու գայ
Տիկին Անի Մարաֆեան-Եփրեմեան
(Ափիզքահայ համալսարանի աստիճանորդ, յատուկ կրթական Լիբանոնէ մայր անիոյ)

Սրտի խաչ
Տիկին Սուսաննա Դարբան
(Լուսին Զարբանի եւ Խորէն Պալանդի անուան տուն-թանգարանի տնօրէն, Ս. Չորայի անուան երեսնակի պետական թշնամական համալսարանի փոխնախագահ, գիտութիւններու ոլորտը, փոթիշար, ԵՄՆԱՍԵՐՈՒ-ի բիւտիկայի անակոթի, Հայաս. հայաստանեան մասնաճիւղի վարիչ)

Սենեղ
Յասմին Զարոյթեան
(Սուրբաճ, միջազգային մրցոյթներու դասփնչոր)

Դպրատանի երեսակցութեամբ
Փրոֆ. Սուսաննա Դարբանի
Ելոյթ կ'ունենայ
Հայաստանի պետական Ազգային
ակադեմիական երգչախումբը

Գեղարվեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար
Մայիսթո Յովհաննէ Չեքիտեան
(ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակներու դափնեկիր, երեսնակի կոմիտայի անուան պետական երաժշտանոցի փոթիշար, Հայաստանի ազգային հերոս)

Տեղի կ'ունենայ Երեկոյեան, 22 Ապրիլ 2024-ին, երեկոյեան ժամը 19:00-ին, Կոմիտայի անուան կամերային երաժշտութեան տան մէջ, Խաչատուրեան 1

Սրտի մտադր կ'ստանան ժամը 18:30-էն սկսած:
Յայտագիրը կը մտի ժամը 19:05-ին:

Կազմակերպիչ յանձնախումբին հետ կապելի է կապ հաստատել: E-mail: dzahig2004@yahoo.com
Ֆեռ. 098 685057 (երեսան) - 03-685058 (Խլրոյթ)

ՄԻՐՏԲԸ ԱՍՏԻ

Կազմակերպութեամբ՝
Ս.Գ.Հ.Կ Պանդուխտ Մասնաճիւղի Վարչութեան

ՄՈՍԱՎԱՌՈՒԹԻՒՆ
Նուիրուած
Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին

Տեղի կ'ունենայ Երաբ, 20 Ապրիլ 2024-ին,
երեկոյեան ժամը 7:30-ին, Ռատուայի Հ.Մ.Մ. ակումբին առջեւ:
Միեւնոյն ժամանակ պիտի կատարուի սոսնճերու բաշխում
շրջանի բոլոր հայ ընտանիքներուն տունները:



Նոր Մտորհոյ
ՄՇԱԿՈՒՅԱԿԱ ՄՈՒԹԱԿԱ

ԱՐԵԿ
ՊԱՐԱՆՈՒՄԲԻ ԵԼՈՅԹՆԵՐ
DANCE TROUPE
AREK

31 ՄԱՅԻՍ - 1 ՅՈՒՆԻՍ - 2 ՅՈՒՆԻՍ

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ
ԼԵՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ

(Ծարունակուած Ա. Էջէն)

Ինտ կապ ունենալու ամբաստանութեամբ: Ան կ'ամբաստանուի Նաեւ Ռւբրանիոյ նախագահ Վոլոտիմիր Չելենսքին ահաբեկելու մէջ: Լեռ քաղաքացիին դերն էր տեղեկութիւն հաւաքել Ռւբրանիոյ նախագահին մասին ու զայն փոխանցել Ռուսական Դաշնութեան գաղտնի գործակալութեան:

BOGHOS OPTIC
Autoroute Jdeideh,
Tel.: 01-870016

ARARAD DAILY NEWSPAPER
MANAGING DIRECTOR: ANI SARAFIAN
Tel.-Fax: 01-565599 | P.O.Box: 175275 Mar Mikhael
Beirut | Lebanon | www.araraddaily.com
email: araradoratert@gmail.com

ارارات جريدة سياسية يومية أجنبية | المجبرة المسؤولة: أني صرافيان
(.م.م. تصدر عن شركة مسيحية للمطبوعات والنشر)